



Ա Ն Ա Հ Ի Տ



Բացում է բաժանոցագրութիւն ԵՕԹԵՎՈՐԻ ԵՐՃԱՆԻՔԻ համար

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ ԳԵՏԻ Ե ԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՆԷ

ԱՆԱՀԻՏՐ աւարտեց իր վեցերորդ չրջանը եւ կը մանէ եօթերորդը :

ԱՆԱՀԻՏԻ գլխաւոր նպատակն եղած է միշտ՝ նպաստել, իր ուժերուն ու միջոցներուն չափովը, հայ ժողովրդին բարոյական ու մտաւորական զարգացմանը : Պիտի շարունակէ այսուհետեւ, առաւել քան երբեք եռանդով, իր ջանքերը նուիրել այդ էական նպատակին :

Պիտի հրատարակէ 1. Խնամուած ու մանրակրկիտ ուսումնասիրութիւններ ազգային, զբաղմունք, գեղարուեստական, պատմական, իմաստասիրական, գիտական, ընկերական հարցերու վրայ : 2. Գնահատական ու կինսագրական յօդուածներ եւրոպական գրականութեան ու տրուեալ մեծ դէմքերու եւ յատկանշական շարժումներու մասին, եւ թարգմանութիւններ արեւմտեան գրականութեան հարմար լինող : 3. Ուսումնասիրութիւններ արեւելեան գրականութեանց մասին, եւ թարգմանութիւններ արեւելեան գրականութեան գեղեցիկ հատուածներու : 4. Բանաստեղծութիւններ, վիպակներ, հին ու նոր կեանքի պատկերներ, քննական քննարկներ ժամանակակից հայ գրական ու գեղարուեստական բնորոշ երեւոյթներու մասին եւն. եւն.:

ԱՆԱՀԻՏԻ խմբագրութիւնն այս առթիւ իր խորին շնորհակալութիւնը կը յայտնէ այն բոլոր աշխատակիցներուն որոնք հանձնեցն ազնուաբար աջակցիլ եւ այսուհետեւ ալ պիտի աջակցին իր ջանքերուն եւ որոնց թիւն այժմ կը ստանարանայ քանի մը նոր ու կարեւոր աշխատակիցներով : Մեր ծրագրին համակցող եւ մեր ստանձնած գործին կարեւորութիւնն զգացող ուրիշ լուրջ մտեր ալ՝ եթէ իրենց աջակցութիւնն ուղին բերել կցել մեր ջանքերուն, վստահ կրնան ըլլալ որ ԱՆԱՀԻՏԻ մէջ պիտի գտնեն եղբայրական հիւրընկալութիւն : ԱՆԱՀԻՏԵ ազանգամայ, անձկամիտ ու սանձաւարկ հրատարակութիւն մը չէ . խմբագրութիւնն ունի իր որոշ համադրումներ, ձգտումներ եւ ուղղութիւնք՝ ամէն տեսակ հարցերու մէջ, բայց եւ սիրով կը հիւսընկալէ տարբեր ձգտումներէ ներշնչուած յօդուածներ, պայմանով որ լրութիւն մը եւ անկեւծութեամբ յղացուած ըլլան եւ գրական վայելուչ ձևով արտայայտուած : Եւ անձեռք տալու տակեղ միմայն իր յօդուածին պատասխանատուութիւնն ունի :

Կը խնդրենք մեր բաժանորդներէն որ միանգամ ընդ միշտ քմբդանեն թէ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ Ե ԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՆԷ, — Կը խնդրենք մեր գործակալներէն որ իրենց ջանքերուն մէջ ՓՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆ ԵՐԴԱՆ ԿԱՐԵԼԻ Է :

Մեր ընթերցողներէն կամ բաժանորդներէն անոնք որ հինգ բաժանորդ գտնեն եւ քանզի գինները կանխիկ գանձելով մեզի հասցեն, պիտի ստանան ձեռնարկ Անանիայ 1905ի բոլոր թիւերը. անոնք որ ատաղ բաժանորդ գտնեն, պիտի ստանան ձեռնարկ 1905ի եւ 1906ի Անանիայ դ. « Գէշիկի » աշխատք նաեւն ու քննարկները :

9. ՀԱՊԱՆԵԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ

Մարտ 16ի օրը ժօրժ Փըթիի տան մէջ բացուեցաւ Գ. Արսէն Նապահեանի մասնաւոր ցուցահանդէսը, որ մեծ յաջողութիւն գտաւ: Մանրամանութիւնը յաջորդով:

յանձնեցինք Գ. Զերադին, որ իւր շարունակէ հանդանակութիւնը ի նպաստ Զէյթունի որդեւորուն: 34 ֆ. 50 ռփ գումարը, զոր ամիսներ առաջ յանձնած էինք Յ. Վոսադարու ըստ նային, այս վերջնայն ձեռքով ուղղակի Գաւրաբարան զրկուած է ուրդէն:

Ի ՆՊԱՍ ՁԷՅԹՈՒՆԻ

« Խայտա՛ր Բառեակ ներսւ վաճառու՛մն գոյացած ըլլալով 148 ֆրանք, ըստ Թարգմանչին որոշման՝ այդ գումարին կէսը, 74 ֆր.

Դրանք անձնաւորութիւն մը նուիրեց մէկ տարուան Անահիտ Մարազայի « Երբեցեան » ընթերցարանին:

ՄԱՏՆԵԱԿՄԱՐԱՆ ԱՆԱՀԻՏ

- Թիւ 1. — Անարոյ ձիանս. Եղիկուրի պատեկը, (Հատուածներ), Թարգմանեց Ա. Զօպանեան, հեղինակին կենդանադրով. Դին 1 ֆրանք:
- Թիւ 2. — Արքիւն Տը Վիկնիի Քերբուածները, հեղինակին կենդանադրով, Թարգմանեց Ա. Զօպանեան: Դին 1 ֆրանք:
- Թիւ 3. — Օմար Խայտա՛ր Բառեակները, քննական ուսումնասիրութեամբ մը պարսկերէն ընալըդէն Թարգմանեց Գ. Փառնակ. Դին 3 ֆրանք:

ՀՐԱՏԱՐԱԿՆՈՒԹԻՒՆԷՐ « ԱՆԱՀԻՏ »

- Թիւ 1. — Նանայեան Գուլյալի Իլւանը, սիրոյ երգեր, խրատական եւ աշխարհական երգեր, պանդուխտի երգեր. Գնահական ուսումնասիրութեամբ մը չրատարակեց Ա. Զօպանեան. 3. ֆր.
- Թիւ 2. — Միւսիյ Պեշկիրաշէանի Քերբուածներն ու հառները, ծանօթագրութիւններով հրատարակեց Ա. Զօպանեան. 4 ֆր. 50

ՅԱՆԱՅՆԵՐԷՆ ԳՐԳԻՐ

LES MASSACRES D'ARMENIE, témoignage des victimes; recueil de lettres, traduites en français par A. TCHOBANIAN: préface de GEORGES CLEMENCEAU, Librairie du Mercure de France. 3 ֆր. 50

L'ARMENIE, SON HISTOIRE, SA LITTÉRATURE, SON RÔLE EN ORIENT, par A. TCHOBANIAN, avec une introduction d'ANATOLE FRANCE. Librairie du Mercure de France, 1 ֆր.

ZEITOUN, DEPUIS LES ORIGINES JUSQU'À LA GRANDE INSURRECTION DE 1895 par AGHIASSI: Traduction française d'A. TCHOBANIAN: préface de VICTOR BERARD Librairie du Mercure de France. 3 ֆր. 50

POEMES ARMÉNIENS ANCIENS et MODERNES, traduits en français par A. TCHOBANIAN, et précédés d'une étude de GABRIEL MOUREY sur la Poésie et l'Art arméniens. 2 ֆր.

CHANTS POPULAIRES ARMÉNIENS, traduction française avec une introduction par A. TCHOBANIAN; préface de PAUL ADAM. Librairie Paul Ollendorff.

Ouvrage couronné par l'Académie Française

3 ֆր. 50

ԱՆԱՀԻՏԻ բաժանորդագրութեան պայմանները

Անանիսը կը հրատարակուի ամիսը անգամ մը :

Բաժանորդագրինն է՝ տարեկան 10 ֆրանք (փրանսա), 12 ֆրանք (օտար երկիրներ

Գլխաւոր (Ամերիկա), 5 ռուպլէ (Ռուսիա) :

4 Վեցամսեայ՝ 5 ֆրանք (փրանսա), 6 ֆրանք (օտար երկիրներ), 1 տուար (Ամերիկա),

3 ռուպլ. (Ռուսիա) :

Յօդուած եւ բաժանորդագրին ղրկել նոտեւեալ հասցէին ,

A. TCHOBANIAN

17, Rue La Bruyère

Paris

« ԱՆԱՀԻՏ » Ի ԳՈՐԾԱԿԱՆՆԵՐԸ

Բագու	Տիկին Մարի Սունդուկեանց
Ռուսնուգ	Պարոն Դաւնիկ Մազմանեան
Դաւիթ	» Միհրան Աբգարեան
Վառնա	» Ջարպանէլեան
Յիւլիպէ	» Խազուր Հինգլեան
Թեհրան	» Լեւոն Բաբայեանց (Տեսուչ Թեհրանի Հայոց Երկսեռ դպրոցներուն)
Նիւ-Յօրք	» Պետրոս Գարբէլեան
Ուօքսիլըն	» Տ. Մասնեան
Իսթ Բէմզըրի	» Գարբէլ Մաշէզեան
Իսթ Ուօթըրթաուն	» Կ. Մալխասեան
Սէնթբըլլ Ֆօլս	» Նշան Մինասեան
Ջիբսկօ	» Ս. Մուսատեան
Նեյուէ	» Յ. Արդեան
Ուսթըր	» Միհրան Գարբէլեան
Ֆրէզնօ	» Գ. Նալպանտեան
Դաւթ	» Մ. Զարաֆեան
Պաթ ուժ	» Մաճարանեան
Յիւսաէլֆիա	» Մ. Մալխասեան
Նիւ Պրիթէյն	» Ս. Մաշալեան
Փրալիան	» Աւագ Կարապետեան
Թիֆլիս (եւ չրջակայք)	» Մեղրակ Կիրակոսեան

(Վանքի տէրութեան, տուն Յակոբեան,
համար, N. 15)